

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՏԱՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայ լեզուն աշխարհացրիւ մեր ժողովուրդի զաւակներուն համար ինքնութեան, ազգային պատկանելիութեան, հիմն ու միութեան զօդն է. Հայ մշակոյթի ողնասիւնը, անոր կեանք մատակարարող մայրերակը, մղիչ ոյժը. գերագոյն ազդակը իր գոյութեան:

Հայերէն լեզուն շղթան է, որ բոլոր հայերը իրարու կը կապէ: Իր հազարամեայ հնութեամբ, ամէն օր նոր գոյն մը կը ստանայ եւ կը զարդարէ մեր մշակոյթի անդաստանը:

Հայ լեզուի սէրը անբաժանելիօրէն միացած է երախտագիտութեան եւ հիացումի այն զգացումին, որ մեզ կը կապէ մեր նախնիներուն հետ, այն գիտութեան եւ գեղեցկութեան անսահման գանձին համար, որ անոնք լեզուի միջոցով տուին մարդկային ընտանիքին, որ Հայաստանի փառքն ու պատիւն է:

Կը սիրենք զայն որովհետեւ մեր հայրերը անոր վրայ աշխատեցան, կազմեցին, ճոխացուցին, մեզի աւանդեցին իբրեւ սըրբական ժառանգութիւն մը. իր ճակատագիրը, Հայաստանի ճակատագիրը եղաւ, իր կեանքը մեր պատմութիւնը, իր անցեալը՝ մեր մէծութիւնը:

Կը սիրենք զայն որովհետեւ իր խօսքը՝ մեր հոգիին խորը, մեր զգացումներուն հետ կը միախառնուի, մեր գաղափարներուն հետ կը ձուլուի:

Կը սիրենք որովհետեւ մեր մտքին եւ հոգիին շունչն է. մեր ազգային նկարագրին ամենախոր արտայայտութիւնն է. մեր ազգային միութեան ամէնէն հաստատուն կապն է, մեր անցեալին արձագանգը, ապագայի ձայնը, ոչ միայն հայրենիքի բարբառը՝ այլ անոր հոգիին հութիւնն ու մեր ցեղին ամենահաւատարիմ ու կենդանի պատկերը:

Կը սիրենք զայն նաեւ անոր համար որ ան մեր սրտին ձայնն է եւ լոյսը մեր գիտակցութեան:

Կը սիրենք զայն, որովհետեւ գեղեցիկ է, հարուստ, հզօր, ներդաշնակ, ճոխ իր բառամթերքով եւ այնքան ճկուն իր արտայայտչական ձեւերով։ Օտար լեզուագէտներ ու հայագէտներ հիացմունքով ու նախանձով կ'արտայայտուին հայ լեզուի կուռ տրամաբանութեան, իւրայատուկ ճկունութեան, ոճային հարստութեան ու երաժշտական գրաւչութեան վրայ։

Երաժշտութիւն մըն է որ մեր գորովը, մեր ցաւը, մեր հրբանքը, հայրենիքի սէրը կը բացատրէ, լի է խորհրդաւոր քաղցրութեամբ եւ ոյժերով, որոնք չեն բարձրանար միայն մինչեւ մեր շրթունքները, այլ կը թրթռան, կը բողբոջին մեր հոգիին խորը, իբրև գաղտնի գօրութիւն մը մեր բնութեան։

Հայերէն լեզուի կատարելուութիւնը մեզ օտար լեզուներու դիմելու հարկադրանքին տակ չի դներ։

Հայ լեզուի անսպառ ու բազմագանձ աղբիւրը թոյլ կու տայ մեզի որ կարենանք մեր ամենախոր, ամենագեղեցիկ զգացումներն ու մտածումները լաւագոյն բացատրութիւններով արտայաց-տելու։

Լեզուները ժամանակի ընթացքին ենթակայ են արտագին ազդեցութեան եւ հետեւաբար, փոփոխութեան ու աղաւաղումի, ինչ որ բնական օրէնքի մը արդիւնքն է։

Բայց բնական կերպարանափոխութեան հետ պէտք չէ շփոթել հայ լեզուի աղճատումը, որ կը կայանայ օտարամուտ բառեր եւ բացատրութիւններ, անիմաստ ուամկարանութիւններ, անհարազատ միտքեր ու արտառոց ասացուածքներ օգտագործելու մէջ։

Հայ լեզուն այսօր ճգնաժամ ու նահանջ կ'ասլրի, օտար լեզուներու եւ մշակոյթի յորձանքի սպառնալիքին տակ։ Մենք ալ մեր կարգին յաճախ, կը սպառնանք հայ լեզուի գոյատեւման՝ մեր անտարբերութեամբ, մեր տղիտութեամբ, մեր անհաւատարմութեամբ, երբեմն նաեւ մեր օտարասիրութեամբ։

Ի՞նչ արժէք ունի մայրենի լեզուն սիրելը երբ զայն չենք ուսումնասիրեր, անկատար կերպով կը խօսինք, միշտ տարտամ ենք, անորոշ, անվստահ մենք մեր վրայ, միշտ կապուած վախով եւ սխալ խօսելու գիտակցութեամբ։

Անտրամաբանութիւն է պարծենալ թէ կը սիրենք մեր հայրենիքը, երբ կը գործակցինք անոր լեզուն խաթարելու, զայն

նկատելով դաշտ մը որ ամէնքը կարող են կոխկռտել ու ապա-կանել:

Մեր առօրեային մէջ կը գործածենք օտար բառեր եւ այն-պիսի լեզուական ձեւեր ու ոճեր, որոնք մաս չեն կազմեր հայե-րէնի լեզուի բառամթերքին եւ խորթ կը համարուին հայերէն լեզուի ինքնութեան ու լեզուամտածողութեան:

Օտար բառերու անտեղի գործածութիւնը մեր լեզուին մէջ բացարձակօրէն անընդունելի է. նման ընթացք մը միայն կ'ա-ռաջնորդէ հայ լեզուի քայլայումին:

Հայ լեզուի մաքրազոտումը ու բիւրեղացումը առաջնահերթ անհրաժեշտութիւն է. մեր հայեացքն ուղղենք դէպի մեր փառա-ւոր անցեալը ու տէր կանգնինք այս սրբազան գանձին:

Իւրաքանչիւր հայ իրեն համար նուիրական պարտք պէտք է նկատէ հայ լեզուին անաղարտ պահպանումը: Հարկ է որ նա-խանձախնդրօրէն գուրգուրանք մեր հայրերէն մեզի աւանդուած փառապանծ հարստութեան, պաշտելով լեզուի ժառանգութիւնը որ անոնք մեզի փոխանցեցին:

Մեր մտահոգութիւնները կը փարատին երբ հայ ընտանիք-ներէն ներս մանուկներու շրթներուն վրայ հարազատօրէն հնչէ Մեսրոպաշունչ հայոց լեզուն:

Նոր սերունդը միայն Հայ դպրոցին մէջ հայ տառերով ու հայ խօսքով պիտի կարենայ պատուաստուիլ իր ցեղի մայր ծառին:

Ազգային արժանապատուութեան զգացումէ մղուած, ինչ-պէս նաեւ մեր ժողովուրդի օգուտին համար, պէտք է որչափ որ կարելի է սորպինք մեր լեզուն, ընկերային ո՛ր դասակարգին ալ որ պատկանելու ըլլանք, եւ կամ ինչ ալ ըլլայ մեր պաշտօնը ըն-կերութեան մէջ: Աշխարհի որ մասին մէջ ալ ծնած ըլլանք կամ սահմանուած ապրելու, պէտք է մայրենին ուսումնասիրենք ու անոր գիտութեան մէջ խորանանք ու հմտանանք, որովհետեւ մի-եւնոյն բաներն են՝ հայրենիք եւ լեզու, մտածութիւն եւ խօսք, խօսք եւ կեանք: